

մեծ բազդ մաքէն չէր անցըներ, երբոր ստոյդ ըլլալն իմացաւ, գոյնը նետեց և զրեթէ հիւանդանալու պէս եղաւ. փոխանակ Պ. Ա. .*** ին չնորհակալ ըլլալու, դէպ 'ի երկինք վեցուց արտասուալից աշուըներն ու հառաջեց. “Իստուած իմ, ուրեմն ես 'ի զուր չյուսացյ ՚ի քեզ,,։ Աատիկ խռոված էր սիրտը, և չգիտնալով թէ ինչ կերպով իր երախտագիտութիւնն յայտնէ իր պյոնոր իննամնակալին, Ա. .*** խաթունին ձեռքերը կը պագնէր. “Դու միայն, կ'ըսէր, արժանի ես հաճոյ և ընդունելի ընելու իմ չնորհակալութիւններս այն բարերար անձին՝ ուսկից կը սպասեմ ես իմ հօրս ազատութիւնը,,։

Իշրեկոյեան դէմ առանց իրեն պարզ զգեստը փոխելու՝ քիչ մը երեսն ու մազերը մաքրեցին ու շտկեցին, և Պ. Ա. .*** առաւ զի՞րասքովիա արքունական պալատը տարաւ : Աայսերական պալատին մօտեցած միջոցը Շիրասքովիա իր հայրը յիշեց, որ ամենադժուարին է ըսեր էր չոն մանելը, և Պ. Ա. .*** ին դարձած՝ “Ուէ որ հիմա զիս տեսնելու ըլլար, կ'ըսէր, թէ որ դիսնար որու տուջե ներկայանալս, ինչպէս կ'ուրախանար : Իստուած իմ, Իստուած իմ, լմնցուր սկսածգ,,։

Ինանց ամենեին հարցընելու թէ ինչ կերպով պէտք էր ներկայանալ կամ ինչ պէտք էր ըսել, անխոռով կայս-

րուհւոյն սենեակը մուաւ . կայսրու . հի մայրը զի՞րասքովիա իր սովորական բարեսրտութեամբն ընդունեցաւ, և գլուէն անցած դէսկրետն հարցուց, զորոնք համառօտ մը Պ. Ա. .*** էն լսելէն վերջը, հետաքրքիր էր տեղն 'ի տեղը իմանալու իրմէ : Շիրասքովիա համեստ վստահութեամբ մը պատասխան տուաւ, իբրև թէ աշխարհքի վարժ քաղաքագէտ անձ մը ըլլար . յայտնեց իր ձամբորդութեան վախճանը, և հօրը անմեղութեանը վրայ համողուած ըլլալով, ոչ թէ չնորհք՝ այլ դատաստանին վերաքննութիւնը ինդրեց : Եայսը ու հին գովեց իր արիաարտութիւնն ու որդիական սէրը, խոստացաւ կայսեր յանձնելու զինքը, և նոյն միջոցին մէկն 300 բոտով հրամայեց որ տրուի Շիրասքովիայի իրեն նախնական կարտութեանցը համար, խոստանալով իրեն ուրիշ անգամներ ալ օգնելու :

Շիրասքովիա գուրս ելաւ պալատէն, այնպէս զգածուած իր բազդին և կայսրուհւոյն բարեսրտութեանը վրայ, որ երբ 'ի դարձին Պ. Ա. .*** հարցուց իրեն եթէ գո՞հ էր արդեօք կայսրուհւոյն ներկայանալուն վրայ, միայն աղբիւրահոս արցունքներովը կրցաւ պատասխանել :

Իր շարունակուի:

ՔՍԱՎԻԿ ՏՐ ՄԷՍՆՐԸ

ԱՐԿԱԾՐԲ ՆԻՌՎԲԵԱՅ¹

Պակեաւ ողջոյն | իւղիա, եւ ընդ քաղաքուն Փոփւգացւոց
Ինթանայր համբաւ իրին, եւ ընդ հանուր ծաւալեր զրոյց :²
Նիովըէ գեռ եւս աղջիկ գոլով մատաղ ճանաչէր զնա,

1. Նիովէ, գուստը Տանտալեայ. ծնեալ յԱմ. փիոնեայ յառնէն եօթն ուստերս և զուգաթիւ դստերս, և յաղագ բազմորդութեանն ապարասնեալ, նախատէր զԼետով, և արգելոյր մի ումեք յիւրում աէրութեան պաշտօն մատուցանել նմա: Ընդ որ բարկացեալ յոյժ աստուածուհին, առաքէ զԼարգոլոն և զԼարաեմիս զիւր որդիմն, զի զնախտանացն իննդրեսցեն վրէժս: Որոց առեալ զաղէն և զնետ, միահաղոյն յանկարծօրէն մահու սպանանեն զիօթն որդիմն կիովբեայ. զոր Ամիկիու-

նի շկարացեալ տանել անձին առնէր: Խակ Նիովէ մինչ ընդ մահ որդւոցն զայրագնեալ զատուածսն անիծանէր, տեսանէ յանդիման և ըզդստերացն սատակումն նետահար . և 'ի յանկարծադէպն և դմնդակ արտմութենէ անզգայեալ քարանայ. և արձանն մինչև ցայժմ ևս ասէն արտօսր թորէ:

2. Նորսնշան արկածիցն Արաքնեայ. որոյ խրոխտացեալ ճարտար քան զԱթենաս դոլ ուտայնանկութեամբ, ցասեաւ աստուածուհին և

Ո՞խնչգեռ կոյսն ի Ո՞էոնիա եւ ի Ախալիլ կայր բընակեալ.

Ռոյլ ոչինչ ընդ Ռատաքնեայ իւր բնակակցին խրատեալ պատիժ՝

Ռին ածել յերկնաւորացն, ոչ մեծաբանըս բարբառել.

Ռազմօք ի սիրտ իւր փըքայր՝ այլ ոչ արուեստք իւր ամուսնոյն,

Ոչ զարմ տոհմից երկոցուն, ոչ քաջազենըն պետութիւն

Ռոյնպիսի քաղցրանային, թէպէտ բընաւքն իսկ հեշտաբելք,

Օերդ զաւակացըն սերունդ, եւ Ախովլըէ բարեթաստ զոյր

Վան ըզբընաւս ի կանանց, թէ ոչ ի սիրտ իւր մեծանայր:

Օի Ո՞անտով կոյս Տիրեսեան, հանդերձելցըն կանխագէտ,

Եի վերինն ազգեցութեամբ՝ ընդ պողոտայս ձայնէր մոլեալ.

“ Իսմենեանք, ճն ելեք երամովին, եւ Լետովայ

Եւ երկեակ իւր ծընընդոց տուք Ծերմ մնաղթանս խընկանըւէր.

Իսարզենիս հերքըդ հիւսցին, պատգամ յիմ շուրթն այս Լետովայ.”

Ո՞ըտագիւր հըպատակեալ յօւերյեցոցըն համօրէն,

Ո՞զգըլսովքն ըստ պատգամին ոլորս ածեն տերեւախիտ,

Իսըրբանուէր արկեալ հըպատ ընդ դալարեայ՝ խունկս աղերսից:

Եւ ահա գայր Ախովլըէ ընդ ընկերացն երամ պայծառ,

Դեղաշուք ի փուգացի արկանելիսն սակեձամուկ.

Դէմք անոյշ՝ կէս վառ ցասմամբ, շարժեալ գրլիսովըն նազելի

Օհեր ծամիցն ի ծալ ծաւալ աստի անտի վէտ վէտ զուլամբ.

Եր ըզտեղի. եւ զիւրեւ շուրջ բարձրայօն աչս ածելով.

“ Օինչ այդ շամբուշ մնութիւն, ասէ, զաստուածնն ականջալուրս

Վան զակն յայտնիսն ընտրել գեր, կամ հիմ Լետով առցէ պաշտօն:

Յերբ ինձ խունկը ոչ մատցցին, եմ ես ծընունդ Տանտալոսի,

Ում միայնոյ լոկ եհաս ընդ զիս բազմել խրախմանակից.

Ռուլանդուհին է ինձ մայր, եւ նախահաւ Ռուլասըն մեծ,

Որ զորոնակն եթերական ի յուսըս իւր բարձեալ տանի.

Ռամազդ երկրորդ ինձ հաւ, որում պանծամ գոլ համազուն.

Փոխւգացիք սարսեն յինէն, եւ եմ գըշխոյ տանըն կադմեան,

Եւ ի լարս երգոց փանդռան իմ ամուսնոյս կանդնեալ պարիսպք

Եւ ազգք որ ի նոսա՝ կան ընդ մերովըս վարչութեամբ:

Յի՞ր եւ կոյս տանըս յարկաց զաչս իմ յածեալ գարձուցանեմ

Դանձք անբաւ գան ի տեսիլ, եւ է յիս ձահ շուք զիցուհւոյ.

Հաւելցին եւս ի սոսին զըստերք իմ եօթն եւ եօթն ուստերք.

Եւ ընդ հուպ որ առ նոքօք երամք հարսանցն ընդ փեսայից:

Տուք ինձ բան ուրեմն աղա թէ ոչ յիրաւս ինչ սպարծիցիմ.

Եւ չգիտեմ իբր հանդուրժեք դասել քան զիս նախապատիւ

Բզ Լետով ըզտիտանեան Կեւսայ զաւակ, որում երբեմն

պատառեաց զոստայն նորա և զգործիսն խորտակեալ ցրուեաց: Ընդ որ խոժոռեալ Արաքնէ խեղդ արկ և կախեցաւ, և ՚ի կախազանի անդ փոխեցաւ. ՚ի սարդ ՚ի նմին իսկ յնթենսասայ: Զսա զհամաշ.

Խարհիկ իւր և զբաղաբակից ձանաչէր ՚կողիք չեղեալ կնութեան Ամբիոնի՝ թերացւոց թաւորի:

Յըմբըսնելն ի յաւս երկանց չետ խուն տեղի երկիրս մեծ։
Յերկնից յերկրէ յանդընդոց վշարեալ ձերգ աստուածուհի
Ովզորէր ընդ համաշխարհ, մինչեւ ուրեմն ապա Ղաելոս
Դութ ածեալ թափառելում։ Դու ընդ երկիր, ասէ, նրժգեհ,
Եւ ես յանդունդս ի ծրփանի,,. եւ ետ ըզվայրըն ծրփանուտ։
Եա անդէն ծընաւ երկուս, զեօթներորդ մասն իմ արգանդիս։
Երջանիկ եմ, ով ինձ զայս զլասցի ընդգէմ։ եղէց իսկ միշտ։
Եւ ո ընդ այս երկմտէ ոք. կամ յեց ի խումբս այս յոգնահոյլ։
Ու իւիք ինչ զօրեացէ բաղդըն լինել ինձ գամագիտ։

Օի որչափ հատցէ բազում, գեռ ըզշատ մասն առ իս կալայց։
Քաւ յինէն խէթ երկիւղի. այլ եգեալ իսկ թէ ինչ բարձցի
Ի բազմերամն ամբոխէ աստի իմոցըս զաւակաց,
Բայց ոչ զուրկ յայլոց բնաւից՝ երկուց և եթ լինիցիմ մայր,
Հանգոյն Լէտովայ որ չէ ընդհատ ինչ յանորդւոյ։
Փոյթ ի բագնացդ ելէք ի բաց, թողէք զոլորսըդ սարդենեաց,,.
Եոցա թողեալ, եւ զնուէրսն անդէն լրքեալ կիսակատար,
Որպէս ինչ մարթէրն յայնժամ՝ պաշտեն զդրօշն ի մեղմ մըրմունջ։
Բզարեալ աստուածուհոյն, ի դարեւանդ ծայրից Կիւնթեայ
Բարբառեալ առ երկոսին ձայն առ որդիսն արկանէր զայս։

“Ղճա ես ձերոյին մայր, պատուեալ ձերովըդ ծընընդեամբ,
Եւ կամ թէ՝ թաղ ըզհերա, ըզդիցուհեօքըն զանցուցեալ,
Թէ իցեմն աստուածուհի՝ տարակուսեալ կամ արդարեւ։
Ի բագնացըն նուիրական դարուց ի դարս յաւիտենիս
Ղճա մերժիմ ես, որդեակք, թէ չըտայցէք ձեռն օգնութեան։
Ոչ այս լոկ ցաւ իմ սըրտիս. այլ զի յեղեռն այսին յաւելեալ
Խիսեաց ըզձեզ Տանտալեանն իւրոց որդւոյն յետադասել,
Կոչելով զիս անորդի, որ ծչ թէ գոյր ինքն անզաւակ,
Ղըմանեալ ամբարըշտին իւրում ծնողին չարալեզուի,,.
Զայսոսիկ խօսեալ Լէտով, նաև աղերս յօդել կամէր։

“Լուցո զբողոքդ, ասէ Փերոս, որով պատժոյն յապազէ ժամ,,.
Բզնոյն եւ Ղքտեմիս, եւ սրաթոիչ սահեալ ընդ օդ՝
Ի դըղեակն հասին Լադմեայ, պատեալ ամկովք քօզածածուկ։
Եք անդ առ պարըսպօքն հարթայարմար դաշտ լայնածիր
Ծոտնատրոփ բախեալ գրընդիւն յանդադար վազս երիվարաց,
Ուր դըրոյթ կառացն անուոց եւ սըմբակացըն կարծրակուռ
Փըխրեալ ըզհօղակոշտս ընդ վայրն ի ցիր հարթեալ էին։
Ինդ զօրաւորք զօրութեամբ յեօթանց որդւոյն Ղմիիոնեայ
Ղշտանակեն յերիվար, Ֆընչեալ զբամակըս կարմրազարդ՝
Ի ծիրանիս Տիւրացւոց, եւ զկուռ վարեն սանձս ուկեկազմ։
Յորոց միջի Խամենովս, երկն առաջին ծնողին իւրում,
Ունչ զերիվարն հոլովեալ շուրջ ի պըտոյտ բոլորածիր

Ամանձէր զկըզակըն փըրփրերախ, “Ո՞չ ինձ եղուկ,,, զոշեաց անդէն.
Եւ տանէր ըզըլաքն ընդ մէջ կըրծիցըն խորամուխ.
Եւ ի ձեռաց լըքելոց երասանակն ի բաց զերծեալ,
Ընդ աջ ուս երիվարին տակաւ նուազեալ ի կողսն անկաւ:
Ընդ Աիպիլոս ի շաջիւն աներեսյթըն կապարձից
Ժառակակի թողեալ ըզսանձ ձեալ տայր յըշտապ, զերդ նաւուղիղ
Տեսեալ զամակ խուսէ ի բաց՝ թօնընկէցիցըն կանխագէտ,
Օ՞ի կախ պարզեալ առագաստս ընդ քաղցրաշունչ մեղմ հողմոյն գէմ.
Ի ձեպելըն ձիաթափ՝ թըռուցեալ նետն անփախչելի,
Եւ մըխեալ սայր սըլաքին ընդ ծայր ուլանըն տատանմամբ
Կայր մընայր ի կոկորդին երկաթըն մերկ յըցուեալ ի դուրս.
Խնքն որպէս էրն հակեալ մէտ, ընդ բաշս ընդ վիզ սօս հոլովեալ
Հոսէր թաւալ, թաթաւեալ զերկիր արեամբըն ջերմաջերմ:
Պիեգիմովս հէքն եւ Տանտալոս, անուան հաւուն իւր ժառանգորդ,
Ո՞ինչ ի կատար հասուցեալ զընտելական խաղս հանդիսից,
Ի մըրցանըս մանկական՝ ջինջ յըմբշամարտս անցանէին,
Եւ լանջս ի լանջս ածեալ սեղմ կային փարեալ ի գուպարած,
Շայթեալ նետ պինդ աղեղան թափ յերկոսեանն անցանէր շեշտ:
Օ զգ հեծեցին երկոքեան, եւ զոյգ առ ցաւսն հակեալ մարմնով
Տապալեցան ընդ գետին, եւ առ միմեամբք թաւալագլոր
Ռզմահաքուն աչսն յածեալ թօթափեցին զոգին ի բաց:
Ռզպենովը ընդ այն տեսիլ բախեալ ըզկուրծսըն կեղեքմամբ
Ո ազէր ի ձեալ տագնասիփ փարել ըզցուրտ մարմնովքն ի դիւր.
Ռոյլ անկաւ յըսպասըն սուրբ. քանզի յերկաթ օրհասաքեր
Դելեանըն պատառեաց ըզըրաադուրսըն խորամուխ.
Օ որ կորզեալ թեք սըլաքաւն ըզթոքոյն մասն ի դուրս խըլէր,
Եւ ցընդէր զոգին ընդ օդ խառն ընդ արեանն ապաժուժի:
Ռոյլ չսնկաւ ի մի հարուած Դամասիկտոնըն պատանեակ,
Կարեվէր ի մասին ուր բարձք սրունիցն արձակեն ծայր
Եւ ուր ճասուկ յօդակապք են ընդ ազգերսըն նեարզապատ.
Ո՞ինչ նա գեռ ջանսյր ի բաց քարշել զաշտէն մահահամբոյր,
Ո՞իւս այլ նետ փետրովք չափ ընդ փողս ուլանըն վարսէր մուխ.
Օ որ ժայթքեալ արիւնն սատոյց, եւ բարձր ի վեր շեշտ ցայտելով
Քաջ ի բաց ընդ մէջ օքոյն սըփուեալ ցընդէր ցիր ծաւալմամբ:
Հուսկ վերջինն Իլիոնէոս ըզձեռս յերկինըս տարածեալ՝
Պաղատէր անլըսելի, եւ ‘‘Ո՞վ, ասէր, աստուածքդ համայն,
Յիս, ալ դիք,,. անդիասցեալ թէ չէն համայնքըն լըսելիք:
ՅԱղեղնաւորն յուզեցաւ գութ, անդառնալին մինչ Ճախրէր նետ.
Ռոյլ անկաւ ոչ դառնավէր, ոչ խոր ընդ սիրտն հարեալ ի ոլաք:
Ռաթ գուժին, ամբոխին ցաւ եւ իւրայոցն արտասուաց կոծ
Յանկարծաղէպ աղէտիցն առ մայլն եղեն համբաւարելք,

Որ կայրն ընդարմացեալ եւ զայրացեալ սըրտմըտութեամբ
Ծաէ իբր աստուածք մինչ ցայդ վայր հանդուրժիցեն գոլ ձեռընհաս .
Ինդուստ եւ հայրն Դմիթիռն հարեալ ի սիրտըն երկաթով ,
Շընչասպառ ընդ կենաց լուսոյն՝ ցաւոցն առներ վախճան :
Ով քանի ի նախնոյն արդ փոփոխումն ի Կիովբէ .
Որ ի բագնաց Լետովայ ըզժողովուրդն ի բաց վարէր
Եւ ընդ մէջ քաղաքին նազամնեմէր սօս բարձրավիզ ,
Խրայոցն ատելի , արդ թըշնամեացն իսկ զըթալի :
Հեղոյր զանձն ըզցուրտ մարմնովքն , եւ անխըտիր յախուռն յածմամբ
Որդեկացն իւր համօրէն պաշտէր ըզհուսկ յետինն համբոյր .
Յորոց ապա զիապուտակ ծըզիսն յերկինըս համբարձեալ :
“ Բերկրեցիր , անգութ Լետով , ասէ , ցաւովքս իմ բերկրեցիր .
Յագեսցի սիրտդ աննրւէր , վըշտօքս աղկըզդ յագեսցին :
Ուռանիմ եօթըն մահունս . խընդա սոսիսդ ինձ յաղթական :
Այլ զինչ ասեմն յաղթական . դու բարեբաստդ ահա չես Ճոխ
Արան զիս ըզհիքացեալս , որ յետ այսչափ մահունցս յաղթեմ . . .
Ի խօսել նորա այսպէս , ձիգ աղեղան շառաչեալլար ,
Ի այց միայն ի Կիովբէայ՝ դողումն էարկ յամենեսին ,
Որ առ չարեացն արկածից յանդըժնագոյնըս խիզախէր :
Վորքն հերարձակ թըխազգեստք կային զեղբարյըն դագաղօք .
Յորոց մին կորզեալ ի բաց զի մած կըռուեալ յաղիսն ըզնետ ,
Օերեսոլն մահատիպ արկեալ յեղբայրըն պակասէր .
Ուրիսն այլ փութացեալ ըզցուրառական մայրն ըսփոփել ,
Լըռեաց յանկարծակի , զանխուլ վիրօքըն կորացեալ .
Եւ ոգւոցն ի պարզել կափուցանէր ըզցուրթն ամփոփ :
Լի որ նուաղէր յընդվայր իւր ձեպ , էր որ առ քերբն անշընչանայր .
Ու աստ ծածկէր թաքըստիւ , նա անդ զոփայր քըստմնասարառու :
Ու եցեցունցն այսպէս զբաւեալ պէս պէս վիրօք , վերջինըն մնայր .
Օորով մայրն համատարած փարեալ անձամբն եւ հանդերձիւ :
“ Բզմիս զայս թող ինձ , ասէ , ըզհուսկ կըրտսերս ինձ պահեսթիր .
Ի բազմացդ այտի ըզմին եւ ըզկըրտսերն եւեթ խընդրեմ . . .
Այլ եւ նա ոյր վասն հայցէրն աղերսանօք , անկաւ մեռեալ :
Եւ նըստաւ անզաւակեալ ընդ մէջ որդւոցն , առն և դըստերց .
Իս վըշտին մածեաւ քըստմնեալ , եւ ոչ ի հողմ ծածանին հերք .
Երեսք տըմոյն եւ գունատ , ի տըխուր այտսն անշարժ կան աչք .
Զերեէր ի կերպարանսըն բնաւ նըշմար կենդանութեան :
Լեզուն իսկ ի ներքս անդ խոր եւ կարծըր քիմքն հարեալ ի պաղ .
Ուն , երակունք ապիկար ի խըլըրտումն ու ի մէտ գալար .
Դպիկար շարժել ըզձեռն եւ կամ փոխել զոտն յոտանէ ,
Եւ ի ներքս անդ փորոտիք իւր կարծրանան վիմատառեալ :
Այլ դեռ լայր . զորով պատեալ գոռ մըրըրկաց փոթորկաշունչ

**Ըստեցին ի բնիկն իւր վայր . ուր ի կատար ցըցուեալ լերին
Վողկողի ողբանըւէր , եւ ցարդ արտօսըր կաթեն վէմք :**

Ովիդեայ Այլակերպուրիւնք Գիրք Զ :

Պողիկտէտ առ Կրանտոր :

(Տես երև 241)

ԹՌ ՈՒ Ի Ղ ԹՌ Ժ Դ Դ Դ .

—
Պողիկտէտ առ Կրանտոր :

Միջանկեալ ատենակալք . — Տրիտունք ժողովրդեան . — Համարակալք . — Փոխահամարակալք :

Վերջի նամակիս մէջ ջանացի համառօտաապէս չոռմայ կառավարութիւնը հասկընելու : Գանձաւորներէն սկսեալ՝ որոնք շենքին հիմնն վրայ գրուած են , մինչև հիւպատոսները՝ որ անոր գագաթն են , պատշաճողութիւնքն՝ որիշ են , իրաւունքներն՝ ծանօթ , պարտաւորութիւնները՝ հաստատոն օրէնքներով որոշեալ , անանկ որ կարծեսթէ էական ատենակալութիւններէն և ոչ մէկը կրնայ անոնց մերձենալ՝ որոնք քեզի ծանուցի : Սակայն կան ուրիշներ որ անոնցմէ բոլորովին օտար են , որոնք պարկեշտ տիտղոսովմ՝ զիրենք ունեցողներուն անանկ իշխանութիւն մը կու տան , որ մէկ քանի պարագայից մէջ վերագոյն է քան զէրւպատոսաց իշխանութիւնն , որ կրնայ նաեւողակի ընկճել զանոնք :

Նախ ուրեմն ծովուրդեան որդիսաններէն սկսիմ , որոնց անոնը յաճախ չորս կողման կը լսեմ : Այս անմիաբանութեան որդիքը՝ այն ատեն հաստատուած ըլլալով երբ աղետուալի կոիւններով երկու կարգերն իրարու հետ կ'իյնային , չստեցին երբեք իրենց սկիզբը : Թագաւորաց մերժուելին տամնըվեց տարի ետքը , ժողովուրդը՝ մէնծերուն աիրապետութենէն ծանձրացած , և պարտաւեարց անշագ ընչափիրութենէն սպառեալ , երաւ փախաւ այն քաղքէն՝ որ ալ ոչ իրը հայրենիք կը համարէր , երգուըննալով մէյ մ' ալ ուսք չփոխելու՝ մինչև որ կին պարտուց պարտաւորութիւնը իրմէն բոլորովին ջնջէն , և մասնաւոր ատենակալներ ընտրելու իրաւոնքն իրեն չնորհէին , որոնք կարող ըլլային այնուհետեւ իրեն բարւոյն վրայ հսկել : Ծերակոյտն և Պատրիկներն այս լքումէն իրաւապէս սարսափելով , քիչ մը ուշ հասկցան որ ինքնակալք ան ատեն կը դադրին աիրապետելին՝ երբ ալ հապատակ չունին . ուստի վախնալով որ այնուհետեւ ոչինչ ընդգիրութեամբ ամէն բան կրնան կորսընցնել բռնագատառուեցան ամէն բան չնորհէլու անոնց՝ որ կանիւաւ խոհեմ թոյլտուութիւններով կրնային դոհ ընել :

Սակայն պարտուց թոյլտուութիւնը մէկ քանի փոփոխութիւններով եղաւ . այսինքն այն քաղաքացիները միայն անկէ ազատ եղան՝ որոնք հատուցանելու բոլորովին անկարող էին . անոնք որ օրինաց զօրութեամբը իրենց պարտաւեարց ձեռքը մատուած էին՝ խալքսեցան անոնցմէն , և ժողովրդեան ալ հրապարակաւ շնորհուեցաւ այն պահանջած իրաւոններն՝ որ կարող ըլլան անանկ ատենակալներ ընտրելու՝ որ իր բարկը հոգան : Ասով ուրեմն անմիջապէս նոյն օրը գրոհները հաւաքուեցան , և ժողովրդեան մէջէն ընտրուեցան յաղթանակող դատին նեցուկներն , ծովուրդներն ու բրինդան տիտղոսով : Այս յաշակն ալ դեռ բաւական չեղաւ . այլ անմիջապէս անոնց ընտրութենէն ետքը օրէնք մ' ալ հրատարակեցին , որով կ'արգի էին թէ ոչ ոք կարող ըլլայ անոնց գէմ ինչ ելից կերպով բռնութիւն բանեցնել , նղովեալ ի Դից կուելով զան՝ որ այս օրինաց գէմ ընելու յանըլք նէր , որուն ինչքն իսկ Դիմետրէ գիցուհոյն պիտի ուրիշութիւններն , և ո՛ և իցէ քաղաքացի կարող կ'ըլլար անպատուհաս զան սպաննելու : Այս օրինաց նշցի պահապանութեանը վրայ ամէն մէկը եր գուրնցաւ , թէ առանձին իրեն համար և թէ իրեն յաջորդաց համար , զարհուրելի անէծքներ կարգայութելով անոնց գէմ որ իրենց երգումքը մունալու յանդգնէին : Ան ատեն ժողովրդը յաղթանակաւ քաղաքը գարձաւ՝ առաջնորդալ իրեն նորդնախիր իշխանաւորներէն . և որպէս զի իր փախուստին կրնական կերպարանք մը տայ . իր քայլուած տեղը լէտառ նուրիական կոչեց , ուր նաև հաւորն Արամագայ բագին մը կանգնեց :

Առջի բերան միայն երկու Տրիբուն ընտրուեցան . քիչ մը ետքը ուրիշ իրեք աւելցուեցան , և 297 տարւոյն անոնց թիւը մինչև տասն ելաւ : Ժողովուրդը ջանաց իր պաշտպանները շատցնելու , որուն ծերակոյտն ամեննեին արգելք մը չըրաւ , յուսալով որ որչափ աւելի բազմանային՝ այն շափ ալ աւելի զիւրին կ'ըլլար զանոնք երկպառակելու :

Ծառ մը տարիններ ըստ գրակի ակամինեած մէջ կ'ըլլար իրենց ընտրութիւնը : Սակայն այս ժողով կ'էջ , որոնց նախագահ կը նստէին մէծ տակ . վոզ մէջ , որոնց նախագահ կը նստէին մէծ տակ . սակալք , քիչ մը ժամանակէ ետքը դիտեցին որ գուշակները ծածուկ Պատրիկաց ձեռընտու ըլլա .

1. Գլ . Ընդունութեան մէջ

2 . Ըստ Դիմոնեսիոսի Աղեկառնացւոյ , Գիրք Զ . Գլ . թ . ժողովուրդը առջի բերան երկու Տրիբուն ընտրեց . յետոյ անոնց վրայ ուրիշ իրեք աւելցուց , և այս հինգ տրիբուններով նորէն համար մտաւ :